

ԻՆՉՈՐԻ ԵՒ ԻՆՉՆԷՍ ԳԱՂԹԵՑԻՆՔ *

Բ.

Մեր գաղթած վայրերուն բնակչութիւնը եւ լեզուն. «նե-
տական, կրօնական, կրօնական եւ յարաբերական կացութիւնը նախ-
նան պատկերացման:

Բնակչութիւնը եւ լեզուն. Ամբողջ Բագրևանդի գաղթները՝ որ
Պալաղիտի, Տիաղինի, Գարաքիլիսէի եւ Ալաշկերտի գաւառները
կը կազմեն՝ գեանդուած են Արարատեան եւ Մաղկոսան կաշուած
երկու լեռնաշղթաներուն միջև՝ այնպէս որ բոլոր այս լեռներու
ջրերը շորս կազմեն կը հաւաքուեն, կը կազմեն բազմաթիւ գե-
տակներ ու ապա գաղթներուն կեդրոնը՝ Գարաքիլիսէի մօտ՝ Խրա-
րու հետ խառնուելով կը ձևացնեն Մուրատ շայը (Արամանը), որ
կը հասի գէպի արեւմտեան հարաւ:

Այս հովիտներուն եւ լեռներուն բոլոր բնակչութիւնը՝ ընդ-
հանրապէս երկու ասիակներ կը բաղկանայ. միմիայն քիւրդ եւ հայ
Նատ աննշան թիւ մը կը կազմէին պարսիկները, որոնք հոս-հոն
1—2 տուներով կերեւին: Քիւրդերը առհասարակ լեռներն ու ձո-
րամէջերը բնակչութիւն հաստատած են, իսկ հովիտներու կեդրոն-
ները կը գտնուին հայ գիւղերը: Հովիտներուն մէջի հայ գիւղերը՝
որոնք նախկին պատերազմներուն եւ ապառաջութեանց ատեն
նաև չքացած են. թուրք՝ շօվեն բնակաչութիւնը օգտագործած է
այդ գէպերը՝ միշտ նուազած կամ սպառած հայ-գիւղերուն մէջ՝
խրամ — մուսաթիւնը (գաղթական) բնակեցնելով: (Այդ վերջի
պարագային հետեանօք չէ որ գաղթներուն մէջի քերեկեմաւ (կէս
թուրք կէս քիւրդ համիտի ցեղ մը) աշխարհին գիւղերը ունին հին
հայկական եկեղեցւոյ աւերակները եւ գերեզմանօցները) **):

Վերոյիշեալ գաւառներուն՝ քաղաքներովը միասին քիւրդերը
կը հաշուեն մօտ 15,000 տուն, իսկ հայերը 2,700 տուն: Տունե-
րու այս ընդհանուր թիւէն կարելի է հանել բնակչութեան թիւը:

*) Տես «Արարատ» գեօք. մարտ համարը էջ 450:

***) Քիւրդ գիւղապետներու տուները առհասարակ այդ աւերակ-
ներու քարերովը կառուցուած են:

որ միջին հաշուով տուն գլուխ 10—12 անհատ կը հաշուի, եթէ ոչ թրքաստանի ամեն կողմերուն պէս՝ հաս ալ նշգրիտ բնակչութեան թիւ որոշելը անհնար է: Քանի որ կառավարութեան մտաւ նշգրիտ բնակչութեանց ցանկը չէր մտար: Տուրքի և գինւորութեան պէս խնդիրներուն համար անհատներու թաղցնելը միշտ կար՝ և մեր հողերահաններուն կողմէն ալ ոչ կարցածուէր ուղղակի նշանել այս թիւը, և ոչ ալ հոգատարութիւն եղած է նշանելու:

Քիւրդ բնակչութիւնը ըսինք, որ իր մէջ կը պարունակէր քեռեկեան կոչուած աւերեքր և մաս մ'ալ թուրքեր ու պարսիկներ: Այս վերջինները կառավարական պաշտօնով և առուժախի խնդրով եկած բնակած էին քաղաքներուն մէջ ու անոնց մաս գիւղերը:

Քիւրդերը ամբողջապէս ձիաւոր Համիդի—զօրքցու էին՝ և բամբուած են հետեւեալ աւերեքրներուն (ընտանիքներուն կամ ցեղերուն).

1. Արանցիներ. Պետերնին Սալիմ փաշա (վերջերս մեռաւ)՝ որուն յաջորդեց եղբայրը Րուսուլ պէյ՝ այս ալ Ռուսաց կողմէն գերի վերցուած էր իր գիւղէն ու բաց թողուեցաւ: Այս ցեղին պէտէրը կը բնակին Տուսուան անուն գիւղը:

2. Պաւանցիներ՝ պետերնին է Ապախու Պահրի:

3. Աւամցիք. պետը Պայրամ աղա կը բնակի Գարուու գիւղը:

4. Արմանցիք. պետերնին նորէն Պայրամ աղան:

5. Հայտաւանցիք. որոց պեան է հաշակաւոր քէսա-Հիւսէին փաշա, կը բնակէր Բաանոց:

6. Սիբգանցիք. պետերնին Ապախու Մէնիա:

7. Պերագան. պետը Քանաին պէյ՝ Քուաւ:

8. Հասանցիք. պետը. Ինթուլլահ պէյ՝ Մալաղկերա:

9. Սարաններ՝ կամ Թեքեկեանա՝ պետերնին Քարաման պէյ կը բնակէր Տութախ:

10. Խարաւներ. պետերնին Ասաւ պէյ՝ կը բնակէր Պուլա-նուխ:

11. Ճիպրանցիք. պետ. Սալիմ պէյ՝ կը բնակի Պայրամչիման:

12. Ղոզցիք. պետ. Գուլիխան պէյ՝ Քուաւ:

13. Խուրեցիք. պետ. հաշակաւոր Մուսայ պէյ՝ Մուշ:

14. Ճէլալցիք. պետ. Պրոյի-տիաշ՝ Պայաղիա:

15. Մոսգանցիք. պետ. հանի Բոլրայիմ, Պիթլիզ:

16. Հալաններ, պետ. Փաշոյ՝ Սուլթան մուա Մալաղկերա:

Ամբողջ քիւրդերը՝ գլխաւորապէս այս աւերեքրներէն և իրենց երկրորդական, երրորդական աշխրէթներով կը բաղկանային՝ որոնք իրենց մէջ բնակեալ ունէին 2700 տունի մօտ հայերը:

Գալով հայոց՝ որոնց գիւղ ու քաղաք 36 տեղերու մէջ զե-

տեղուած էին՝ Ռուսաց սահմանին մօտիկ ըլլալուն շնորհիւ քաղաքը՝ ընդհանուր կատարածներուն շնն ենթարկուած մասամբ, սակայն կատալարութեան բնակալարութեան տեսկան մեթոդը շարունակ կատեցուցած է հայութեան սնումը այս գուտաներուն մէջ։ Այնպէս որ, հայ բնակալարերու գատարկ մնացած տեղերը ոչ միայն իսրամ մահաճիւղները բռնած են՝ այլ և բնիկ Բաղրեանդի ժողովրդեան վրայ եկած խառն բնակած են Հայաստանի ներքին գաւառներէն հայեր։ Հետեւաբար այժմ պէտք է Բաղրեանդէն գալող փոխաստականները երկու բաժանմունքով աննել՝ բուն Բաղրեանդցիներ՝ և Մուշէն, Վանէն ու մեծ մասամբ Պիթլիզէն եկողը — Բաղրեանդցիներ՝ (Պիթլիզցիները մեծ մասամբ Գարաբիլիսէ կը բնակէին)։

Այս գաւառներուն տիրող լեզուն՝ նախ քիւրդերէնը և ապա հայերէնն էր։

Քիւրդերէնը՝ Կուրմաննի կոչուած քիւրդերէնն էր։ Իսկ հայերէնը՝ Վանայ և Արարատի գաւառաբարբառներուն խառնուրդ գաւառաբարբառ մըն էր։ Մէկ գաւառէն միւսը հազիւ կը տարբերէր լեզուները։ Իսկ խօսելակերպին շեշտերն ու արտաքին արտայայտմանց շարժումները՝ հայու և քիւրդի միջև մեծ նմանութիւններ կային, մանաւանդ գիւղական ժողովրդին միջև՝ ուր գայրոցներ ալ չկար շատ տեղ։

Հազիւ 7—8 գիւղեր կային, որոնք գուտ հայաբնակ էին՝ իսկ միւսներուն մէջ անպատճառ 4—5 տուն քիւրդ կը գտնուէին։ Հայերը առհասարակ քիւրդերէնը՝ մայրենի լեզուին շօքի գիւրութեամբ գիտեն՝ մանուկներէն սկսեալ մինչև ծերը։ Իսկ թուրքերէն լեզուն՝ քիչերը գիտէին՝ խօսիլն անգամ գրող-կարգացողներն ալ մասի վրայ կը համրուէին։

Նմանապէս տեղւոյն հայերէնը ծանօթ էր բոլոր հարեան քիւրդերուն և անոնցմէ շատերը ազատ կը խօսէին։ Քիւրդերը հայոց գայրոցները յաճախել և լեզու սովորին ալ կը սիրէին՝ եթէ կատալարութիւնը չարդիլէր։

Տնտեսական. Թուրքիոյ ամենէն անխնամ և քիւրդ իշխանապետութեան կամքին յանձնուած գաւառներէն մին ալ Պայազիտի Սանճակն էր (Բաղրեանդը)՝ ուր ճամբաները, երկրագործութիւնն ու առուտուրը իրենց հին՝ նահապետական ձևին մէջ կը շարունակուէին։ Կլիման՝ այս ընդհանուր քարձրաւանդակին վրայ խիստ ցուրտ կընէ։ Տարուան 7—8 ամիսը խստաշունչ ձմեռ կը տիրէ։ Բարձրաբերձ լեռները անտառէ բոլորովին զուրկ են՝ բայց անոնց տափաստաններուն վրայ կան ընդարձակ մարգագետիններ՝ որոնց շնորհիւ ընտիր արջառ, եղ, կով, ձի, էջ և դաշտերուն մէջ գտնէջ լաւ կը բազմանան։ Քիւրդերու մեծ մասը արդէն հարուստ ար-

Հասնելը և ձիեր ունին, այնպէս որ այս դաւառին արտագրութիւնը եղող իւր, բուրդ, մաղ, ոչխար, պանիր և ձի ընդհանրապէս քիւրդերու ձեռքն էր: Տարին 1—2 անգամ հազիւ հայ վաճառականներ տեղւոյն մէջ վերոյիշեալ նիւթերուն հաւաքման և վաճառման գործովը կզբաղէին՝ իսկ մնացած մեծ քանակը՝ քիւրդ վաճառականներն ու հովիտները իրենք կը փոխադրէին դայն դէպի էրզրում և աւելի հարաւ՝ ուր գրամի կը վերածէին՝ կամ ապրանքի հետ կը փոխանակէին ու կը վերադառնային: Իսկ երկրագործութեան գլխաւոր տեղը հայերուն արուած էր՝ ինչպէս և քաղքենի արհեստներուն ու խանութպանութեան գործը: Այս վերջի ճիւղերուն՝ անընդունակ ըլլալով քիւրդերը՝ պէտք է ըսենք, թէ հայերն ալ կրցածնուն շափ թանդ գնահատել կուտային արհեստով արտագրածնին:

Քաղքենի գլխաւոր արհեստներն էին՝ կօշկակարութիւն, երկաթագործութիւն, հիւսնութիւն, որմնագրութիւն, անագագործութիւն, և քիչ մալ՝ սակերիչ, ժամագործ և խաղագորդ էին: Արհեստներուն հում նիւթերը մեծ մասամբ էրզրումէն և Պօլիսէն կատարուէին: Ատաղձ, շաքար, նաւթ, քարիւղ, կաշի, որ մեծ մասամբ Ռուսաստանէն էրզրում կը մտնէ՝ անկէ ալ հոս կը բերուէին գործելու համար՝ փոխանակ ուղղակի Ռուսաստանէն բերելու՝ քանի որ արդիւլուած էր ուղղակի Իզդիրի ճամբով ներածումն ու արտածումը դէպի Թուրքիա:

Ալաշկերտի և Գարաքիլիսէի գաշտերը հիանալիօրէն պարարտ և մշակելի հողեր ունին՝ սակայն երկրագործութիւնը միշտ ճընշուած և իր հին գրութեամբը հազիւ շարունակուած կը մնար:

Հողերու մեծ մասը երկրագործներունն է և մէկ մասն ալ աւատապետ քիւրդերունը: Այս հողերուն վրայ գարիի և ցորենի մշակումը մեծակ կը կատարուի, միւս հունգերուն և բանջարեղէններուն մշակումը հազիւ սկսած էր մուտ գանել: Նահապետական անկատար գործիքներով՝ այն ալ մեծ մասամբ խոզանի *) վրայ վարուցան ընելով նորէն մեր գիւղացիները տարեկան մեծ քանակաւ արմաթիք կը վաճառէին դէպի էրզրում. Բայց ինչ որ ալ ըլլար՝ արմաթիքին մեծ մասը հարուստ աւատապետներուն ձեռքն էր, գիւղացիին մօտ եղած փոքրաքանակ են առևտուրն ալ կը խեղդուէր:

Քիւրդը՝ միշտ իր կառավարութեան սիրելին՝ ամեն տեղ ազատ համարձակ իր ձիովն ու հրացանովը կերթեկէկեր, առուտուրը կընէր, հանդիսա տուն տեղ կը կառավարէր, նեղը մնար թալանի կը գիմէր կամ աւազակութեան: Ողորմելի հայութիւնը

*) Ընձուած արաթն տեղը:

ամեն տեղ կը յատկորոշուէր՝ իր գլխիւր ուսերուն մէջ քաշուած՝ վախկոտ ու շրջահայեաց երևոյթովը: Կառավարութեան ազդեցութիւնը ստեղծած էր այս վիճակը՝ սպառնացող, ձիւտը քիւրդը, և կծկտող՝ խաշակներելու պատրաստ հայը: Այս վերջինն ալ, հարկադրեալ իր բնածին նարպիկութեան շնորհիւն էր, որ մտրթը կապրցնէր ամեն տեղ:

Ամեն տեղ թէ քիւրդի և թէ հայու ամուր գիւղական շէնքեր չկային, այլ անտառի շղոյութեան և աւազակներու հալածման երկիւղէն՝ տուները առհասարակ դեանափոր հիւղակներ էին՝ բացի քաղաքներու մէջ երեցած մէկ քանի կոկիկ տուներէն (մեծ մասամբ թուրք պաշտօնեաներունը):

Պէտք է խոստովանիլ, թէ գիւղացիութիւնն ալ իր արհեստին և կենդանիներուն պահպանման առթիւ այնքան հողատար չէ՝ որքան Հայաստանի միւս գաւառներու գիւղացիութիւնը: Այլ միայն տուներուն մէջ մաքրութիւն կամ կարգ սարք կը պահուէր՝ ինչոր կ'ապականէր գիւղական այնքան ի բնէ գեղեցիկ մթնոլորտը, այլ լծկան եզներն ու կովերը՝ որ գիւղացիները ապրցնող խկական տարրերն են, անոնք ալ կը Մնային յանախ անխնամ և երկարատեւ ձմեռն իրուն կիսակենդանի վիճակի մէջ:

Երկրագործութեամբ զբաղող մեր նոր սերունդը շատ մեղաւոր է այն մասին, որ փոխանակ իր հայրենական այնքան կենսական արհեստին հոգովն զբաղելու միայն, ձմեռն իրուն խաղամուրթեան և ոգելից ըմպելի գործածելովն ալ կզբաղէր: Այս երեսէն շատ տուժած է հայ երկրագործութիւնը:

Այս վայրերուն մէջ պաղամշակութիւնն ալ կարելի է մտցնել, բայց բանջարամշակութիւնը շատ կը ծաղկի հոն՝ և ժողովուրդը կ'ազատի այնքան շուր ու ջամաք հացով մը կամ կարկոտով մը անանելու դժուարութիւնէն:

Յարգի է Ալաշկերտի և իր լեռներուն կաթնեղէնները՝ մածուն, կարագ, պանիր, տիկի պանիր ևլն: Սակայն երբ մաքուր ամաններու և մաքուր մթնոլորտի մէջ պատրաստուին անոնք՝ շատ աւելի գնահատելի աննդեղէններ կըլլան:

Այս կաթնեղէններէն զատ՝ իրրև տեղական ապրանք, ուրիշ տեղ կ'արտածուին կապերաներ, գորգեր և թաղիքներ, որոնք գիւղերը կը պատրաստեն:

Բարեկեցիկներէն զատ, բոլոր այս գաւառի հայ բնակչութեան ապրելամիջոցները շատ տաժանելի էր:

Արքական. Այս պարզ, և անկիւնները մնացած գաւառներուն ժողովուրդը՝ իր միջավայրէն դուրս հազիւ երբեմն կովկասի հարաւային քաղաքները բանւորութիւն ընելու եկած է: Իսկ Հայաստանի աւելի ներսերէն՝ օրինակ Վանէն և Պիթլիզէն եկողները՝

միմիայն իրենց առևտրական գործին յարած մնացած են եղեր ընդերկար: Միայն վերջի տարիներս Պայագիտի, Գարաքիլիսէի և Ալաշկերտի քաղաքներէն՝ վաճառական համրորդոյ և գիտակից երիտասարդներ՝ գովելի էր, որ սկսած էին մասնագուիլ գաւառներին կրթել տալու պէտքովը: Գեղջուկ ժողովրդեան $\frac{1}{6}$ ին 80—90 ը անդրագէտ կը մնայ մինչև ցայսօր, որովհետև այսքան ընդարձակ գաւառներուն մէջ հազիւ 5—10 գիւղեր կային՝ (քաղաքներէն դատ) որոնք նախակրթարան ունէին: Իսկ Ալաշկերտ, Գարաքիլիսէ և Պայագիտ, ուր մշտապէս բարձրագոյն նախակրթարաններ գտնուած են՝ ժողովուրդին մեծամասնութիւնը չէ կրցած՝ կամ աւելի չէ ուզած կատարելապէս օգտուիլ անոնցմէ: Այս գաւառներուն մէջ երբ կրթական գործ կըսենք՝ պէտք է հասկնանք Հայոց Միացեալ ընկերութեանց հաստատութիւնը:

Այս շրջանակին մէջ առաջին անգամ և մինչև վերջը Միացեալ ընկերութիւնն եղաւ կրթական գործին պահպանման օրհնութիւնը: Առանց այդ լուսաստիւն ընկերութեան՝ (որուն հիմնադիրներն են՝ Արծրունի, Խրիմեան, Չէրազ, Փուրթուզալեան և այլք) Բազրեանդի մէջ պիտի չի գտնուէր ոչ միայն հայերէն գրել կարգալ չի գիտցող, այլ թերևս հայերէն լեզուն ալ մոռցուէր հոն:

Վերջերս՝ Միացեալ ընկերութիւնը իր այս շրջանի տնօրհնութեան կեդրոնը Գարաքիլիսէ ընկրով, մասնաւորապէս ոյժ կուտար ժողրդեան կերասիրտեան ինկնստգումբ առաջ քանելու: Անդադար ժրջանութեան և քնկնուած տոմի մը բարձրացման յուրջ կերպով գործը առաջ քանող հաստատութիւն կ'անուանէին Միացեալ ընկերութիւնը՝ գործունէութիւնը խորապէս դիտող Եւրոպացի նախորդները (Ինչպէս և Օլգինին): Այժմ այս շրջանի 3 վարժարանները՝ իրենց 6—7000 սուրբի արժողութեամբ դասադրքերու մթերքովը, կրակի և աւերումի մասնուեցան:

Գաղթող՝ փախստական ժողովրդեան հետ և չքացաւ 1000-էն աւելի մեծ մասամբ անտերունջ երկսեռ մանուկներուն կրթական գործը:

Մօտ կէս դարէ ի վեր է, որ Միացեալ ընկերութիւնը հաստատուած են, և շարունակ այս գաւառները դպրոցներ ունեցած են, որուն շնորհիւ այս շրջանին մէջ քաղմաթիւ ուսուցիչներ, վաճառականներ, կառավարկն, պաշտօնեաներ, կղերականներ և այլ ազգ. գործիչ անձնաւորութիւններ տուած են Միացեալի վարժարանները:

Պէտք չէ մոռնալ երջանկայիշատակ Գէորգ Գ. հանգուցեալ մեծագործ հայրապետին բարերարութիւնը, որով յ'անուն Ալաշկերտի վարժարանին կտակուած նպաստին, տոկոսը՝ (տարեկան 72 օսմ. սակի) յատկացուցանելով նոյն դպրոցին՝ Միացեալ ընկե-

քուժեանց մատակարարումով անհուն օրհնութիւն մ կգաւ նոյն քաղաքին և շրջակայից:

Կրթական գործը՝ քիւրդերուն մէջ բնաւ չի ծաւալեցաւ, հակառակ կառավարութեան բուն գոհագութիւններուն: Քաղաք տեղերուն մէջ վերջերս բաւական զարգացուցին գալրոցները անոնք ալ: Սակայն աղջկանց գալրոցները չի կրցան ընդունելութիւն գտնել կոյր մտնանդներուն մօտ:

Միտիթարեւի էր, որ մեր երկսես գալրոցները՝ Գարաքիլիսէի, Ալաշկերտի, Պայաղիտի, Թաստուրի, Թաշլուի և Արծափի մէջ՝ միշտ բարի օրինակ կը բերէին թուրք ուսուցիչները իրենց ժողովրդեան, որպէս զի անոնք ալ մրցելու սկսէին....:

Նաև Միացեալ ընկերութեան բոլոր գալրոցներուն մէջ խլամ (քիւրդ-թուրք) աշակերտներ կը գտնուէին: Եանախ մեր գործն ու պիւտնեն չէր ներէր, որ ընդունէինք անոնց աւելի շատ թուով դիմումները: Իբրաւ է, որ այս շրջանակիս մէջ ալ խլամ ժողովուրդը մուտիւնէն (կրթական նախարթն.) շարունակ օգտուելով հանդերձ հայուն շափ՝ բնաւ կրթասէր չէր: Սակայն հայոց ընդոժին այդ առաւելութիւնը՝ պիտի խեղդուէր ընդ միշտ՝ ժողովրդական փցուն և շահագէտ վէճերուն միջև՝ երբ ամեն ուրեք եկեղեցապատական կալուածքներն ու Միացեալ ընկերութիւնք չհասնէին, շարդիւնաւորէին մեր ժողովրդեան բարի ձիրքերը՝ ուսման մասին:

Յիշուած վերջի երկու օժանդակութեանց շնորհիւ, Բագրևանդի հայ ժողովուրդը իբրև գիտակից ժողովուրդ բարձր մնաց իր հարևան աղգերէն՝ նոյն հարևաններուն բարբարոսութեանց առջև հարստահարուած մնալով հանդերձ:

Արեւական. Բագրևանդի բոլոր հայ միջավայրերուն մէջ ըստ գիւղ կամ քաղաք՝ հինէն ի վեր գտնուած են եկեղեցիներ գուտ հայկական: Ե՛արդ երեցած աւերակներուն մէջ և ոչ մի տեղ օտար յարանուանութեանց պատկանած կրօնական հաստատութեան մնացորդներ չէր տեսնուած: Մենք մեր նախորդ յօդուածով թուած էինք այս շրջանակի 36 տեղերը՝ ուր հայեր կապրէին: Նոյն 36 վայրերուն ամենն ալ ունէին՝ մինչև 1914 թ. գեկ. 17՝ իրենց եկեղեցիները կանգուն՝ բացի, Զիրօ Խար, Աշգալա, Տիաախն, Սէյաօ և Միրզաճան անուն գիւղերէն, որոնց հին եկեղեցիները փլաշատակ կը մնային՝ իսկ Խումլի Պուճաղինն ալ կիսաշէն էր: Իսկ միւս գիւղերն ու քաղաքները ունէին իրենց հնամիտ սրբավայր եկեղեցիները, որոց հանդէպ տածուած նահապետական ջերմեռանդութիւնը՝ կամ յարուճը մեր ժողովրդեան գէպի իր հայրենիքը ունեցած կենսական յարումներէն գլխաւորն է:

Բագրևանդի հայութեան մէջ՝ վերջի 30—40 տարուայ ըն-

Թացքին բողոքական քարոզիչները բնառ նշանակելի մուտք ու, յաջողութիւն չէին կրցած գանել: Մինակ Մոլլա-Սուլէյման ֆրանկ-էրիցու գիւղի ժողովուրդը հայ կաթողիկոսական դարձած էին ինչպէս և Յասաուր գիւղի կէսը: Այս երեք գիւղերու կաթողիկոսութիւնը՝ ընդամենը 220 տուն կը հաշուէին, որոնք ունէին անջատ անջատ եկեղեցիներ և դպրոցներ՝ ուր սակաւ չէին նաև բարի սովորութիւնով հոովմէական վարդապետներ՝ մեր գեղջուկ եզրայրատեցութիւնը խորունկցնելու աշխատութիւնովը առգորուած միշտ:

Բազրեանդի մէջ թէ աւերակ և թէ շէն սրբավայրեր կային՝ նոյնիսկ քիւրդաբնակ գիւղերու մօտ՝ ինչպէս Սուխաէտ լեռան ստորոտը՝ Մոլլայ-Սուլէյման և ուրիշ մօտակայ քիւրդ գիւղի մը մօտիկ՝ ս. Սիւքիասեանց նահատակուած վայրը՝ ուր տարեկան անգամ մը բազմաթիւ ուխտաւորներ կայցելէին: Այսպէս էր նաև Գարաքիլիսէի ս. Աստուածածնայ եկեղեցին, Յասաուրի և էրիցու գիւղի եկեղեցիները, որոնց շուրջը հնութեան մնացորդներով լիքն են, ու ժողովուրդը անոնց վրայ ունի նոյնքան ալ հէքիաթներ և աւանդութիւնք:

Բոլոր այս սրբավայրերուն մէջ ինչպէս հոշակաւոր է ամբողջ հայ ազգին համար՝ Տիատինէն 2 ժամ գէպի արևմուտք գտնուած ս. Յովհաննու հոյակապ վանքը, որուն հնադարեան շինուածքները նպատ լեռան ստորոտը՝ Արածանիի եզերքը՝ գեղազուարն գիրքի մը մէջ՝ փառահեղ կաթուղիկէներուն տեսքը՝ բազմաթիւ հանրորդներ, ուխտաւորներ և հնախոյզներ իրեն երկրպագելու կը տանի: Այն, ամենէն նանրահաւատ քրիստոնիայէն սկսեալ մինչև արդիական սկիպտիկը՝ երբ ս. Յովհաննէս վանքը երթան՝ շեն կրնար չի պատկառիլ: Ամեն ինչ հոն՝ այդ խորհրդալից շէնքին առջև երկրպագուելու ազգակը իր կարգին կատանայ:

Հնութեան և մասնաւորապէս հայութեան պարծանքներէն մին եղած այս տանարը, փորձած է բարբարոս քիւրդը, որ քանդէ գայն, սակայն չէ յաջողած: Այս օրերս Ռուս զօրքերը վերատին գրաւած են և վանքը, ստոյգ տեղեկութիւն առինք, որ տանարին մէջ մենակ կրակ վառած և սրբապղծած են, իսկ շէնքը կանգուն կը մնայ՝ լաւ չէր ըլլար որ կաթուղիկոսարանը փութար պաշտպանել տար՝ մասնաւոր հոգատարութեամբ մը, որ գէթ մնացեալ շէնքը քարուքանդ չըլլար, մինչև որ վանքի գիւղացիները վերադառնային իրենց տեղերը:

Գալով միւս տեղերու՝ եկեղեցիները առհասարակ այրուած և քանդուած են: Բազրեանդի թեմական առաջնորդանիստ քաղաքը Գայազիան էր՝ որ վերջի տարիները տեղւոյն աւաղ քահանային տրուած էր վիճակին տեղապահութեան պաշտօնը: Այս պաշտօնը:

Այս պաշտօնը Կարնոյ եպիսկոպոսարանէն տրուած էր՝ և Պատրիարքարանը վաւերացուցած էր: Իսկ Պաշաղիտի տեղապահը (Տ. Ներսէս քան. Բաշքերունի) իրեն յանձնուած գաւառակներու փոխանորդները ընտրած էր Ալաշկերտի, Գարաքիլիսէի և ս. Յովհաննու վանուց աւագ քահանաները: Թեմին բոլոր եկեղեցիներն ալ իրրե կալուած ունէին արտ, տուն, խանութ և ջրաղացներ ու փուռուններ: Այս կալուածոց հասոյթները ամեն տարի կը հաւաքուէին և տեղական գաղթոցներու պիւտնէին կը յատկացնէին՝ իրրե օժանդակ գումար՝ ժողովրդին կրթական տրոց: Պատրիարքարանը և Կարնոյ Առաջնորդարանը որոշած էին վերջի տարիներս՝ լաւ ուղղութեան մը վերածել այս թեմին վարչական գործերը՝ և ս Յովհաննու վանուց ընդարձակ կալուածները (տարեկան մօտ 5—600 ոսկի հասոյթարեր)՝ լաւ տնօրինութեան մը տակ դնել որպէս զի անով ազգային բարւոք հաստատութիւն մը գտնար տակաւ: Բազբեանդի ժողովուրդը հակառակ Պատրիարքարանի ուշադրութիւնէն և ուղղակի խնամքներէն հետո գանուելուն՝ գեղջուկ ժողովուրդը ինքնաբերաբար կրցած է իր միջէն ծագած քահանաներուն առաջնորդութեամբ՝ տակուն կամքով յարատեւել իր գաւառութիւնը, հազարաւոր փորձանքներու մէջէն ընթանալով: Գիւղօրէի ժողովուրդը՝ մեծ մասամբ անուսում բայց ջերմեամեղ էին աւելի քան քաղաք տեղերունը: Այս վերջինները ամեն տեղերու պէս՝ իրենք ալ չէին գիտեր թէ ինչու գէպի կրօնքն ու ծիսակատարութիւնը ունեցած վերաբերմունքնին թուլցած էր:

Եկեղեցական արարողութեանց ժամակարգութիւնն ու եկեղեցական երամշտութեան եղանակը ջանադիր էին էջմիածնին հետեւի միշտ: Գալով իսլամներու կրօնասիրութեան՝ պէտք է ըսել թէ՛ ասոնցը քրիստոնեաներուն հակութեամբը կ'ընթանար՝ այսինքն մուսուլմանութիւնը և իսլամասիրութիւնը քաղաք տեղերէն (Թուրքիէն) կսկսէր, և քանի գիւղերը բիւրդերու խորերը երթայինք այնքան թափը կը նուազէր: Վերին տեղակաութիւնը որքան ջանաց բիւրդ գիւղերուն մէջ մզկիթներ շինեցնել, լեցուն ամսականներով խոնակներ կարգել՝ բողոքացուած արդիւնքը չէր տար սակայն: Գիւղը գիւղին մէջ առհասարակ կը մնար անտարբեր գէպի կրօնքն ու կրօնաւորը, այնպէս որ իրենց քմահաճոյքովը քարոզող մոլորային աւելի կը լսէին՝ պայմանաւ որ շատ չի ծանրանար ծիսակատարութեանց վրայ: Գալով ուսեալ՝ գաղթական կարգերուն՝ գրեթէ մեծ մասամբ արտաքնապէս ցոյց կուտային, թէ Ռամազան կը բռնէին, կամ նամագ կը ընեն, սակայն իրականին մէջ թոյլ էին շատ:

Վերե թուած բոլոր աշիրէթներուն մէջ մեծաւոր Նելիս մը կար. որուն պատգամները՝ իր ցեղին մէջ մանաւանդ՝ խիստ ազ-

դեցիկ էր: Այս շէյխերու բարեցակամութիւնէն կամ շարակամութիւնէն կախեալ մնացել է յաճախ տեղական հայերու ճակատագիրը: Այս շէյխերը ուզած ատենին՝ արքունիքէն (Պօլիսէն) թոյլ տրուած հայկական ջարդերը արգիլած են շատ անգամ, և ուզած ատենին գործադրած: Իսկ բոլոր աշիւքներու Շէյխերուն մեծը՝ Շէյխ-Ապսիւլ-Պահրի, որ կը բնակի Պիթլիզ՝ մեր փախուստի պահուն (1914 զեկ. 17) իր մասնաւոր գրօշակներովը և ստորագասեալներովը կը շարժի տեղէն վերջապէս՝ ու թուրք բանակին առաջնորդելով (ձեռք ինկած կեալուս-հայերը կոտորելով) կը մտնէ Գարաքիլիսէ: Իսկ Փիրապատի շէյխը կը խրկէ Ալաշկերտ:

Ահա այն սոսկալի հրէշութիւնները ինչ որ ծանօթ է և գործուեցաւ Բաղրևանդի ամբողջ դաշտերուն մէջ մնացած հայերու գլխուն յիշեալ շէյխերու ներկայութեամբը գործուած է: Գարաքիլիսէի մէջ թաղուած ուս 11 գօրաց (պատերազմին ինկած) 2—3 ամսուայ դիակները քանդել հանել կուտան՝ որպէսզի խալած հողը չ'ապականի...:

Ահա այսպէս էր և մեր հարեան իսլամներու կրօնական կացութիւնը:

Յարաբերական վիճակ. Բաղրևանդի նահանգը՝ ամբողջ Պայագի-Սաննազ անուամբ՝ կը կառավարուէր Պայագիա նստող Միւրասարիմով (կառավարիչ): Պայագի-Սաննազին (գաւառին) գաւառակներն էին՝ Գարաքիլիսէ, Տիւտին, Ալաշկերտ և Տութախ: Այս վերջինները Գայմեզամով կը կառավարուէին: Սակայն և ոչ մէկ ժամանակ պետական վարչական այս կազմը՝ տեղացի քիւրդ աշիրէթի պետերու ազդեցութիւնէն անկախ մնացած է: Այնպէս որ մինչև Թուրքիոյ սահմանադրութիւնը, գրեթէ յայտնապէս այս շրջանակին տէրն էր Հայտարանցի Թէօր-Հիւսէին փաշան՝ մի բարբարոս և անուս քիւրդ, որուն քմահաճոյքէն կախուած է եղևր հազարաւոր ժողովրդեան կեանքն ու գործնէութիւնը:

Համիդի-քիւրդերուն և անոնց պետերուն ազդեցութիւնը փոքր ինչ կոտորեցաւ վերջի տարիներս շնորհիւ Թուրքիոյ սահմանադրութեան կամ իղդաճական կառավարութեան: Այդ պահուն հալածուեցաւ նաև Հիւսէին փաշան՝ սակայն անցեալ տարի՝ Պիթլիզի քրդական ապստամբութիւնէն յետոյ՝ երթալով Հիւսէին փաշային և ուրիշ պետերու կարևորութիւնը բարձրացաւ յաշտ թուրք կառավարութեան: Ժամանակ մը Հիւսէին փաշան ապաստանեցաւ Ռուսաստանի և Պարսկաստանի ցեղակիցներուն մէջ, սակայն ներկայ պատերազմը սկսելու օրերը անոր յարգը այնքան գնահատուեցաւ, որ թուրք զինուորական իշխանութիւնը փաշան իրեն մերձաւորներովը քանիցս խորհրդակցութեան կանչեց յ'երզրում...:

Բոլոր այս ծամուծուս և դաժան քաղաքականութեան առջև

տակարարով ապրելու դատապարտուած էր հայութիւնը: Ամեն գիւղ
ու քաղաքի քահանաներն իրրե նախագահը տեղւոյն թաղական
խորհրդներուն (որ ժողովուրդը կ'ընտրէր ըստ Ազգ. սահմանադր-
օրինաց) ներկայացուցիչներն էին կառավարութեան մօտ՝ գույն
ազգային գործոց առթիւ, սակայն և ոչ մէկ ասեմ կառավարու-
թիւնը կամ աշխատանքները չէին յարդեր հայ ժողովրդեանց ցաւի
ազատակները՝ միայն մեր ներկայացուցիչները իրենց նպաստաւոր
ըլլալիք կէտերուն մէջ կը շահագործէին՝ ինչպէս ժողովրդէն ա-
պօրինի տուրքերու գանձման կամ կեղեքմանց ասեմ: Թագակա-
նութիւնները կընտրեն նաև իրենց օժանդակ Հոգաբարձուները՝
որոնց հետ եկեղեցական և դպրոցական հոգսերու մատակարարումը
կը կատարէին:

Գալով հայ ժողովրդէն ընտրուած կառավարական այն երկու
տեսակ հայ պաշտօնեաները՝ որոնք՝ մուհամմեդի-ազա (գաւառանի
անդամ), և Մեհլիս-ազա (գլխաւոր ժողովի անդամ) կ'անուանուէին՝
այս պաշտօնեաները քաղաքներու պաշտօնատուները կը գտնուէին:
Իսկ գիւղերը ունէին իրենց Աւար (տանուակ): Ամեն այս կարգի հայ
պաշտօնեաները կամ այն է սիրտ պիտի չընէին գէպի իրենց ազ-
գային գործերու նպաստաւոր ձայնովը շարժելու կամ եթէ այդ
գիտակցութեամբը վարուէին՝ խեղճերը խաղաղ կիյնային պաշտօ-
ններնէն կամ շատ շատ իրրե աներեւ մարդիկ պիտի երթային գային
իրենց պաշտօնատուները: Մեր բոլոր տեղերու Առաջնորդներն ու
փոխանորդները՝ թէև ըստ օրինի իրրե մեհլիսի անդամ կ'յանա-
խէին կառավարատուն, սակայն երկրի կառավարչին (մի քառասուն
կամ գալմազամ) արտակարգ բարեցակամութիւնը եթէ չկրնային
շահիլ, անօգուտ էր ազգին համար՝ իրենց կառավարատուն երթալ
գալը (շարաթական 1—2 անգամ):

Ահա այժմ դիւրին է մտկարերել, թէ Բագրևանդի պէս խո-
րունկ անկիւն մը մնացած՝ գուտտի հայութիւնը որքան կը տապ-
կուէր իր սուրեայ ցաւերովը: Յաւեր՛ անտեսական՝ ստեղծուած
աննպաստութիւնէն, ցաւեր՛ կրթական ճնշիչ սահմանափակու-
թիւնէն՝ հոգային խնդրով հոշակաւոր անարդար (կառավարութեան)
վարմունքէն են:

Այս ցաւերուն մէկ մասին քաշողն էր նաև քիւրդ հասարակ,
ընկճուած դասակարգը: Այս վերջինները՝ առերես կը խոստա-
նային հայերուն հետ միացած բողոքել ուր որ անկ է, յանախ կա-
ռավարական պաշտօնեաներ ալ կսպանէին անոնք, անխիղճ վար-
մունքներնուն համար: Սակայն երբ միասին գրական քայլ մը
առնելու բողէն կուգար՝ անպիտան քիւրդերն էին, որ կը մոռ-
նային իրենց այնքան շահաւորութիւնը՝ և դասալիք կըլլային:
Այսպիսի պարագաներու մէջ՝ շատ անգամ, տեսած ենք, որ ան-

Համի, Էնչուած (մեզի պէս) քիւրդեր՝ ետ կեցած կը ծիծաղեն ասելով թէ... ասեմիս կեալուսնետ (հայեր), եթէ յիմար շըլլար, կը հաւատար, որ իսլամը իսլամին դէմ կը բողոքէ. այն ալ՝ պիղծ քրիստոնէային հետ միացած բողոքէ. հա... Իսլամին սուրը միշտ մեր վզին թող ըլլայ, կըսէին քիւրդերը՝ քաւական է որ իսլամի սուր ըլլայ, ասիկայ Աստուծոյ պարգևն է (իսլամին սուրը)...

Ահա այդ դասն փորձերն են, որ մեզի ստիպել կուտան ըսելու թէ՛ անխորհի մէջ ով որ կը համոզուի թէ՛ Բարդը՝ ինքն իրեն կամ ուրիշ մեկուն օգտակար ըլլալիս ազգմէն է՝ մենք պիտի կրկնենք, որ այդ սնտի համոզում էր Բիւրդը օգտակար տարր դասնալու համար՝ մարդկային ցեղին մէջ՝ քաղաքակրթութիւնը մինչև հիմայ ինչ միջոցներ որ դիտէ՛ խափշիկները, բարունները, վաղբերն ու օձերը կրթելու համար՝ շեմ կարծեր, որ ասանք ամենը պիտի բաւեն քիւրդը դիւրութեամբ կրթելու։ Արտփհատե իսլամական քաղաքակրթութեան ամենէն գէշ կողմերը՝ վայրենութեան ամենազէշ կողմերը և օձութեան ամենազէշ կողմերը իրար խառնուելով իսկական ժառանգութիւնն եղած են քիւրդին՝ թախանցելով անոր սակարին ու ծուծին մէջ։

Քաղաքակրթութեանց դարձուածքներն ու թուրք կառավարութեան կեանքը չորս կողմէն թրծեցին, կողմեցին մեր յիշած քրդութիւնը, որուն ամենաթոււոյ բարքերուն մէջ խառնուեցաւ, մարտիրոսացաւ Թուրքիոյ քրիստոնէայ հայութեան հետ և Բաղրևանդի հայութիւնը՝ մնալով այս վերջինն ցարսօր ցրցքնուած և թափառական վրձակի մէջ՝ Կովկասի հայութեան ուսին ծանրացած՝ քնչաչև և կարօտ հետաւոր հայ գաղթավայրերու կըրայրական օժանդակութեանը։

* * * Ահա Բաղրևանդի հայութեան ընդհանուր կացութիւնը՝ որք ըստ կարելոյն պարզեցինք՝ պատերազմին հետեանօք անոնց դէպի Ռուսաստան եղակատր փախուստի մասնուելուն առիթովը։

Այստեղ պատշաճաւոր կհամարեմ Ալաշկերտի և Բաղրևանդի դիւղօրէից մէջ Համբարձման տօնին առթիւ աղջկանց և մանկամարդներու կողմէն երգուած հետեւեալ խաղը գրի առնել, որ զնա տեղական գաւառաբարբառը կը յատկանշէ և կերպուի նոյն տօնին օրը ծագիկներ հաւարող ու տունները նուէրներով ցրեղ խաւճիկներուն կողմէն իրրե պարերը։

1. Երսօք գիշեր համբարձում, ջանն ծաղիկ, ջանն, ջանն.

Աղջիկներին իմացում, ջանն ծաղիկ, ջանն, ջանն.

Հա նորուն, նորուն ծաղիկ. ջանն ծաղիկ, ջանն, ջանն,

Կարմիր ու թոսուն ծաղիկ, ջանն ծաղիկ, ջանն, ջանն.

- 2. Մաղիկ քաղիմ ու շարիմ, ջանն ծաղիկ, ջանն, ջանն,
Յըլնամ տապրակ ու կարիմ, ջանն ծաղիկ, ջանն, ջանն.
Մաղիկ քաղիմ ալայա, ջանն ծաղիկ, ջանն, ջանն
Աղջիկներուն քալայա, ջանն ծաղիկ, ջանն, ջանն:
- 3. Դաշակերու վրէն փառուկ, ջանն ծաղիկ, ջանն, ջանն
Կարկաշա ու շալափուկ, ջանն ծաղիկ, ջանն, ջանն.
Նխշուն դէրէքն ենք հարուկ, ջանն ծաղիկ, ջանն, ջանն,
Դաշակերու պէս դարդրուկ, ջանն ծաղիկ, ջանն, ջանն:

Բ.

- 1. Հա լէյլօ, լէյլօ, սէլեր եկան դող պէ դող,
» » » Ամեկ սէլին քարդ մի խոտ.
- 2. » » » Ասուէ ասու եմ թոն,
» » » Քառասուն կարու եմ քանն,
» » » Համբրովի թանն եմ դրն.
» » » Համբրեցի, մէկ պակաս էր:
- 3. » » » Ասայ բերանս լեզի
Թափի գետին գինի:

- 4. Գինի գինի գինիստան
Աղբէր ունիմ շարստան.
Մանր ուլնկի շարող է,
Թափթա շաղիկի կարող է:

Ազրօր ձինը պրծեր էր,
Ասամայ սարեր անցեր էր,
Միլ ծիլ խոտեր կրծեր էր,
Հով ծառին տակ քներ էր,
Պաղ աղբրէն խմեր էր: *)

(915 Մարտ 24)

Առամեկ Պատպանանեան
Տնօրէն Միայ. Ընկերթնց. Կարնայ
չըջանակի վարժարանաց (գաղթական)

*) Բան աղուցակ.

Յրօժըր==ալուօր: Թոսոն==գարսրա: աւօյր: Յըլնամ==գնցնեմ, թալ:
Ալա (Սրբ.)==ընտիր: Վրեն==վրայ: Կարկաշ==գալաշ: Շալափուկ==
շափրուկ: Ակլ==սայ: Դոգ-պէ-դող==շարակ: Համբրով==հաշուող: Շա-
րստան==քաղքենի: Թամբա (Սրբ.)==ժամբշ: